

Էլղկիրն \* բազ, որ՝ աշաղ չեր ի միջի, խսկ  
քե զեհւրականեն ի բանդ, զայն ընդ տպա-  
գրապետին վիճեցիր, որոյ և ոչ մատամբ  
միով մէրձեալ, հազիք քե և այնափ կա-  
մեցաւ առնել: Եւ կիսարձանն այն ու լիներ,  
երե իմ չեր ցուցեալ և առաջի արկեալ:

Հարցանես, ե՛ ձայն, քե այժմ յիել պա-  
րապիցի զուտսաւ խոնջ և աղձատեալ: Զգի-  
տել քե գուցք զուտի յոր վաստակինս, այլ  
վետրարափ և թօնեալ թէշ գրիս կատա-  
րեաց, որպէս զիսարդ և է, զիսրիկի Քա-  
ռասնորդսն Մասիլ'եննի, և յընքեանուդը  
զայս՝ աշարտեալ լիցի և զիկց միայն դամ-  
րանականն Պոսիչերայ՝ զվեհազոյնսն ի  
նոսիս:

Որոյ և մեծարձանաց ողջուննիք առ Ազենի  
Սուեփան Աղա հարազատոդ, և առ որս զիսն  
հարցանիցին, մնամ սիրոյ

Վերապատուուրեանեղ

Խոնարին և Յուսաստ ծառայ  
Հ. ԱՐՄԵՆ Կ. ԲԱԴՐԱՏ

\* Երջկիրեան տպազրութիւնը անլիպասկը ըլ-  
լալով բազրատութիւն էլզէվիր կը կոչէր, զթարգոյ  
Արեղայն, իր մի քամը երկասիրութեանց տպա-  
զրութեան սրբազրութիւնը առանց վրիպակաց  
կատարելու:



## Մ Խ Ի Թ Ա Բ

~~~

(Եաբ. տիս էջ 548, 1899)

**Բ**-ն Զ այս տեսարան շըքեղ, գերապանծ  
Որ կը պարզըի ահա իմ աշաց.

Անծանօթ անկիւն մ՛ անծանօթ մի տան  
կը կատարուի վեհ գործ մը հրաշազան:

Տասն հոգիք՝ զինուորը երկնից քաջարի,  
Որոնց սրբան մէջ սուրբ հուր մը վասի,  
Պատկերին առջեւ երկնից Տիրուհոյն՝  
Ծընրադիր մըտին իրեն օգնութիւն:

Օրն այն ուվերուրին էր սեպտեմբերի,  
Տարին ալ հազար եօթն հարիւր և մի,  
Եւ օրն այն էր տօն Տիրամօր ծնընդեան,  
Տօն մեզ յաւէծ սուրբ, յաւէծ սիրտկան:

Ու այն օր զըրուէր հիմն այն մեծ շնչացին  
Զոր սի բարձրացնէր անձառ Եղիշին,  
Եւ որմէ նշոյներ պիտ արձակուէին,  
Պարզի մէկ մըսայլ սիրելի երկրին:

Մ՛ հն զեղեցիկ, անուշակ յոյսներ  
Վառէին այն քաջ զինուորաց սրբատեր,  
Որոնիք թողած տուն, ծրնուց ու երկիր  
Զիբենը սուրբ կուսին զրէին որդեգիր:

Եւ կախած վահան, զըրած սազաւարտ  
Պիտի մըտնէին աներկիւդ ի մարտ,  
Կազմելով տակաւ բնտիր բանակներ,  
Շաշիլ քաջութեան վեհ յաղթանակներ:

Փու մատախապատ զաշտերգ, Հայաստանն,  
Ահա զոյն առին խընկից, բերկութեան,  
Զի ծայր արձըկից պերճն այն սուկեզար,  
Որ պիտի պարէ բիծ, բիծ ու մըթար:

Ահա կը վասէ ձըպիտ մ՛ անուշակ  
Խորշումած ճակատգ իրբեւ մի փայլակ,  
Թու կին ու աղու հեղինակաց զարմ,  
Տի կնողանանայ զեղեցիկ ի տարմ:

Ուրեմն փուժա խընկիդ անձնանաւէր  
Ընկելու սրբադի անկեղծ մաղմանըներ...  
Բայց նախանձն ահա, ժանտին այն որ զըմեկ  
Դրախտէն այս ցաւոց հովիտն արտաքսեց,

Ահա մոնչելով լարէ որոգայթ.  
Լի սրբամտաւթեամբ զերզ ամսկ բարկանայիթ,  
Որսալ այրընափիր զընդին զօրավար,  
Որ զիշեր ցորեկ տըմնի բեկ համար:

Ու նա կը ստիպուի ուզարիկ փութիուս  
իրեն զինուորներն յաշխարհ անծանօթ,  
Երթալ ըլննելու իրբեւ ուսչիրայ  
Յարմար տեղ մ՛ իրենց զընդին զերակայ:

Մինչ հոգ ի Պալիս նորանոր թակարդ  
Լարեն ժանտաժաւոց որսալ զայն անպարտ,

Այլ նա միամիտ թէեւ աղանի,  
Բայց և խորագէտ է հանգըն օձի:

Ըսկնին թէեւ այլը մէջ անոնց ցանցին,  
Այլ վաս տի շրլայ Մըխիթարայ անձին.  
Ողջիկ ազատէ պիտի իւր զըլուն  
Դըմիսմ ձեռքերէ, յերկրէդ ժանտարուն:

Ո՛հ, ապախտաւոր զու թիւզանդիսն,  
Զարին քան բարւոյն զու բոյն ու կեզրոն,  
Ե՞րբ տի պատաւըի ի բեզ լաւութիւն,  
Ե՞րբ լրոն նախանձ ու զաւ չարամոյն:

Վաճառականի ահա տարագով՝  
Արդարին այն պըրծի սըրանայ ընկ ծով,  
Մինչ զու կը փըրփիթս ջըրերուդ նրման  
Զեռը ձըգել, նետել զանմեզն ի զընկան:

Վահ, որ մարգարախն յարգն անփառացար,  
Ու տարագրիցիր զայն յատար աշխարհ,  
Օղուտ չըգիտացար քաղել թանկազին  
Ապրանքներէն այն վաճառականին:

Ու հիմայ երեր իր ընկերնեռով  
Կը ճեպէ կ'անցնի նա նու Մարմարա ծով,  
Թողլով իր ետեւ բորդեր, կոթոններ,  
Ու բարի, կըրի, շաղախի կոյտեր.

Այլ բարի վարուց, առաքինութենանց՝  
Քան զոր յաշխարհն չիբ ինչ գիրազանց:  
Ո՛հ, ինձ սիրելի այդ հէց արշաւոն,  
Մըպտեալ, այլակերպ, զերդ փախըստական.

Քան Քսերբուսներու ու Արտաշէներու  
Մեծամեծ տորմիղը, ճամբարը յալթաշու,  
Որք ցանեն աւեր, հուր, սուր, գերութիւն,  
Մինչ զու կը տեսնեմ հակառակն համրուն:

Ողջամբ զընա արդ, ով նորդ իսրայէլ,  
Յաշխարհ զոր բեզի սուրբ կոյսն է պահէլ,  
Արդ ցուակ մ' ի ձեռին, բայց տի զան օրեր  
Ուր ըլլաս երկու հըզօր բանակներ:

Գըրպանդ ունիս չորս հարիւր զահեկան,  
Ու կ'երթառ օտար աշխարհ ու սահման՝  
Տաճն և վեց հոգով, բայց պիտի զայ օր  
Ուր այդ չորս հարիւր ըլլաս բիւրաւոր:

Հասեր է ահա նաև ի Զմիւռնիա,  
Բայց հոն եւրա նա զերծ պիտի չըմնայ.  
Հըրովարտակ մ' եկեր կոստանդնուպոլսէն,  
Հըրամայէ որ զայն շուտ ձերբակալեն:

Լըսէ Մըխիթար, մըտնէ փոյթ ի նաւ,  
Բայց սարսափելի մըրըիկ մ' է փըրթաւ.  
Մըլորեցաւ նաւն իր ճանապարհէն,  
Նաւորդը վախերնէն լան, ողրան, գոչեն:

Ո՛հ, Բնչ է յանցանըզգ, ով Մըխիթար,  
Ուր բոլոր տարերը եղած մի գումար  
Ետեւէլ ինկած մըրընչեն գոռան,  
Մըլուն անգունդներն ալ նախանձ մըխան:

Թո՛ղ մըխան, սակայն այն սըրբուհի կոյս՝  
Որու վրայ զըրեր ես բու բոլոր յոյս,  
Պիտի փըրիկ զըեզ և այդ մըրըրիէն,  
Եւ զեռ աւելի վըտանգաւորէն:

Հապա, խաղաղէ, ծով, մըռունչներէլ,  
Ալիքներդ լըսեն թող կոհակաւէս,  
Ուրաւս զի զընէ իմ քաջ նահատակ,  
Ի Զանթօն կըզգին՝ իր ոտքն ի ցամաց:

Ելաւ Մըխիթար, զըրեց ի Մօռա  
Իր աշակերտաց՝ թէ եմ ի Զանթօն,  
Ճեղեկաթիւններ հարցուց ու տըւաւ,  
Ու գէզ ի Մօռա ճանապարհ ընկաւ:

\* \* \*

Ո՛հ, որքան անուշ է այն արեւակ  
Ուր յետ ամգրոպաց շողայ սիրածագ,  
Կաթելով իսոնաւ բուրներուն վըրան  
Նըշոյններ փափուկ՝ գոշակ պարզութեան:

Մէգ ու շամանդաղ տակաւ կը ցընդին  
Ուր կիզաւեր պատեր են ըզգովն հովտին,  
Եւ բարձը լիրանց վըրաններ երինաչու  
Պարզին ու բուրն շունչ մը կենսատու:

Եւ գեղափըթիթ ծաղիկն ալ սիրուն  
Վեր ըլլանէ իրեն խոնարհած ցօղուն,  
Ողջունելու այն ճանանչներ քընցուց  
Զոր կաթեցընէ արփին քաղցրանուց:

Ալլ անուշ արդիսյն նըշոյներ գողաբրիկ  
Զըւարթացուցին Մխիթարայն սըրտիկ,  
Մէզի պէս մըտքին կասկածներ բալոր  
Ցընեցան գնացին ոլոր ու մոլոր։

Ալլ եւս ազատուած մըպիրհ ձեռքերէ,  
Որոնց սիրոն հոգին նախանձնն էրէ,  
Չորս կողմը տեսնէր զըւարթ եռանդոսա  
Աշակերտներուն անձնանըւէր հօտ։

Եւ ուրախանար զօրավարն արի,  
Հասած ապահով աշխարհ մը բարի,  
Ուր սիրով զիրենէք կը հիւրընկալեն  
Տեղուոյն իշխաններն ու առդիկ ամէն։

Ո՞վ լըսեց յանկարծ ձայնը սոխակին  
Թաւ ոստոց մէջին իփս անտառակին՝  
Ու շըհիացաւ. և կամ ո՞վ այն մարդ,  
Չոր շըսցանչացուց զեղեցիկ մի վարդ։

Արխրայի վարուց, առաբինութեանց  
Բոյր մ'է արձերէր հօտն այն զերազանց,  
Ո՞վ այն որ անցնի այն հօտին մօտէն,  
Եւ շըզմայլի այն անուշակ հոտէն։

Իշխանն ժողովուրդը սըրտի լիշտեղ  
Թափեն յորդահոս զովութեանց հեղեղ,  
Ու վըկայական վիպականի վրայ  
Գրեն, յանձնեն անխոնջ հովուի Մխիթարայ։

Լեցընելով գոդին՝ հեղաշոնչ զեփիւռ  
Այն անուշ բայրէն՝ պացաւ զար ու զիւր,  
Հասաւ ի Հոգմ, զըմայլեցուց զայն,  
Եւ լի օրհնութեամբ դարձաւ յալթական։.

Ալլ բ'նչ ձայն է այս զոր կը լըսեմ ես..  
Ժիրամիր ձեռքեր զործն փութապէս.  
Սիրելի շնորհն հիմ ահա զըրուեր  
Ու վեր բարձրանայ զործն այն սըրբանուէր։

Շնորհ բարձրանայ, բայց պարտը զէզագէղ  
Ճըմէն բաջ հովակին ուսեր ծանրապէս,  
Նախանձն ալ որ բնաւ զանոնց շըմոզոց  
Եւ պիտի շմոզուր ցուցնէր իր մոլուց։

Եւ մինչ հրոշակէր թէ բայթայուելով,  
Շնորհ ու շինոցներ վարտաեր է հով,  
Ահա շնորհ արդէն աւարտեր ի պատ  
Իր մէջ կ'ընդունէր հօտն այն սիրավառ։

Ո՞հ, ես երանեմ քեզ ո՞վ մենաստան,  
Որ յոշընչէ զուր ելար յաղթական,  
Մխիթարայ ըըրտանց անուշակ շիթեր  
Ուսոգիցին ըու հիմբըզ ու որմեր։

Օտար հողերու վլրայ բարձրացար,  
Վերեւու հիւրընկալ արեւ մը տեսար  
Որ քան հայրենին առ քեզ բարախէր,  
Մինչ առ հայրենիս էին քու ախիր։

Ալլ, եղուկ, որ գան պիտի օրեր սեւ  
Ու մըթինցընեն այն չըբնազ արեւ,  
Ու զրկելուս այլ հօտէն եռանդուն  
Որ արդ որմերուդ տայ կենդանութիւն...։

Բայց ահա ցօղեն տակաւ շիթ առ շիթ  
Բարերար տըրոց ցօղեր բերկրապիթ,  
Ու հալեցընեն պարտուց զըմոնակ  
Կոյտերն ու շընչել տան սիւք անուշակ։

Ու այն սիրասուն հօտն որ առօրեայ  
Հացն անգամ զըմնել կը զըմուարանայ,  
Անուշ ցօղերէն ցընծացած իսկոյն  
Փութայ զըմնելու հիմ եկեղեցոյն։

Մոռայի իշխանն ու մեծամեծներ,  
Մէծ պաշտօնեաներ ու զօրապետներ,  
Եւ զինուորաց խումբ մը հան ներկայ են,  
Եւ որիշ շատեր հսուեն մօտէն։

Անկինակալ վէմ օրհնելով Մխիթար՝  
Իշխանին հետ զայն բըմնած՝ երբոր վար  
Կ'ինչնէր զընելու իր պատրաստուած աեղ,  
կը յայնընըւէր նոր տեսարան շըբեց։

Յանկարծ ըսկըսան պարըսպաց վրայէն  
Հրագինուց բոմիինց թընդալ համօրէն,  
Եւ շնորհներու շեշտեր սըրտազին  
Այն ահեղ ճայթմանց կ'ընկերանային։

Օդը կը հընչէր ովսաննաներուն  
Շըրեղ ու զըւարթ անհատ ալկուն,  
Եւ սըրտաց թեյեր թըրթուային քընքուզ,  
Լըսելով իշնուց հընչեցներն անուշ։  
Հարայարելի